

# Հրապարակումներ

## ՆՄՈՒՇՆԵՐ ՔԵՍԱՊԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԽԱՂԻԿՆԵՐԵՆ

ՄԻՀՐԱՆ ՄԻՆԱՍԵԱՆ

Քեսապը կը նկատուի Սուրբոյ ամենէն կենսունակ եւ ամենէն բերրի գիւղերէն մէկը։ Անոր հողը շաղախուած է հայ գիւղացիին օրհնեալ քրտինքով, այն գիւղացիին, որ դարերէ ի վեր, դիմադրելով ամէն գժուարութեան, հաւատարմօրէն կը պահպանէ իր ուրոյն գիմագիծն ու աւանդութիւնները, ու բժախնդրօրէն կը սորվեցնէ նոր սերունդին իր բարբառն ու անով հիւսուած գեղեցիկ երգերն ու խաղիկները։

Այս յօդուածով կը ներկայացնենք Քեսապի եւ շրջակայ տասնեակ մը հայկական գիւղերէն զրի առնուած ժողովրդական 43 անտիպ խաղիկներ (ցարդ մեր հաւաքած խաղիկներուն թիւն է 123), որոնք իրենց ճոխութեամբ եւ լեզուական ճկունութեամբ իւրայատուկ տեղ մը կը գրաւեն Քեսապի բանահիւսութեան մէջ։

Խաղիկները երկու կամ չորս տողանի գողտրիկ երգեր են, որոնք կ'երգուին ընդհանրապէս հարսանեկան խրախճանքներու ժամանակ։ Պարողներու խումբը կը կրկնէ յանկերգի մը բառերը, որմէ ետք, խաղացը կ'երգէ երկու կամ չորս տողանի խաղիկ մը, եւ կամ՝ չորս տողանի խաղիկի մը երկու տողերը։ Երբեմն շարասացին երգածները իրարու հետ կ'ունենան իմաստային կապ մը, ու կը կոչուին շար (տեղական բարբառով՝ չօրը), որ դէպքի մը կամ երեւոյթի մը նկարագրութիւնը կու տայ, երբեմն ալ կ'ունենայ բանակոփային բնոյթ։

Ցածախ շարի մէջ կը հանդիպինք առանձին տողերու, որոնք ծանօթ խաղիկէ մը առնուած կ'ըլլան, եւ կամ իրենց իմաստային ամբողջականութեամբ կը ներկայացնեն առանձին խաղիկ մը։

Չորս տողանի խաղիկի մը բոլոր տողերն ալ իրարու հետ կ'ունենան իմաստային կապ մը, բայց յաճախ խաղիկի մը առաջին, եւ երբեմն

ալ երկրորդ տողերը յաջորդ տողերուն հետ ոչ մէկ առընչութիւն կ'ունենան։ Այդ տողերը կը ծառայեն միայն խաղիկի յանգաւորման։

Զենոնցով կը բաղեն թուզը,  
Դանակով կը կեղուեն ադամաքուզը,  
Տասնեւեինգ տարեկան չեղած՝  
Երեք գոյն կը ներկեն մազը (տես՝ աստ, խաղիկ թիւ 38)։

Նոյնը կրնայ պատահիլ նաեւ երկտողանի խաղիկներու մէջ։

Ընկուզենիկն թոշնիկ մը թուաւ,  
Աղջիկն համրոյր մը առաւ (տես՝ խաղիկ 29)։

Այս խաղիկներուն մեծ մասը կը խօսի սիրոյ մասին։ Մեծ է թիւը նաեւ այն խաղիկներուն, որոնք կը խօսին ամուսնական ծրագիրներու մասին։

Միշտ չէ սակայն որ երիտասարդ մը կը յաջողի հասնիլ իր մուրագին։ Ան կը հանդիպի ընտանեկան արգելքներու, դժուարութիւններու, որոնք յաճախ կը ստիպեն զինք իր սիրածը փախցնելու որոշումներ առնելու։ Բայց կը լլան բախտաւոր երիտասարդներ ալ, երբ աղջրկան կողմը ինք կը լլայ ամուսնութիւն առաջարկողը, կամ աղաչողը։

Սով կտրեց վերի արտը,  
Եղած եմ Քեսապի լորտը,  
Կ'աղաչեն դրացիները,  
Որ առնեմ գոյգերէն մէկը (տես՝ խաղիկ թիւ 2)։

Խաղիկներուն մէջ քննադատութեան կ'ենթարկուին նաեւ օտարականի, այս պարագային ոչ-քեսապցիի՝ քաղաքացի հայերու հետ ամուսնացողները։

Կ'ըսեմ պիտի զոջայ՝  
Օտարականի հետ ամուսնացողը (տես՝ խաղիկ թիւ 39)։

Երբեմն ալ կը խօսուի նաեւ աղջիկներու ճարպիկութիւններուն կամ «սատանայութիւններուն» մասին, որոնցմէ միշտ ալ կը զգուշանայ քեսապցի երիտասարդը։

Տեսայ զինք՝ առանձին էր,  
Կախցայ ձգէ զիս թակարդը (տես՝ խաղիկ թիւ 30)։

Կարգ մը խաղիկներու մէջ երիտասարդը իր բողոքը կ'արտաքաւ-  
տէ սիրած աղջկան փոփոխամիտ կեցուածքին հանդէպ.

Կարուած մազերով աղջնակ,  
Ունեցածդ հարիւր բնաւորութիւն է (տես՝ խաղիկ թիւ 14):

Քեսապի ժողովրդական խաղիկները կը տարրերին պատմական  
շրջաններու տեղական երգերէն, այն պատճառով, որ մինչեւ այսօրս  
գոյատեւող գիւղ մըն է Քեսապը, որ միշտ ալ կապ պահած է ժամանա-  
կին հետ։ Վերջին տասնամեկներուն, մանաւանդ ամառները, հոն օ-  
դափոխութեան գացողներուն հետ շփման մէջ մտնելով՝ գիւղը սկսաւ  
զարգանալ, արդիականանալ, իսկ տեղւոյն երիտասարդներն ու երի-  
տասարդուչիները սկսան որդեգրել քաղաքացիին զանազան շարժու-  
ձեւերն ու հագուստի նորաձեւութիւնները։ Այս բոլոր փոփոխութիւն-  
ները անշուշտ որ աննկատ պիտի շանցնէին շարասացին աչքէն.

Տեսայ՝ չգիտցայ զինի,  
Թանձր խած էր ծարիրը (տես՝ խաղիկ թիւ 33):

Կամ՝

Քեսապի հագուստին նորաձեւութիւնը,  
Կարնէն ելաւ մինչեւ երանքը (տես՝ խաղիկ թիւ 36):

Սիրային խաղիկներու կողքին կան նաեւ (թէեւ աւելի նուազ թի-  
ւով) ընկերային երեւոյթներու մասին խօսող խաղիկներ, որոնք յա-  
ճախ գեղեցկօրէն կը գծեն տեղացիի մը նկարագիրը, ծաղրելով անոր  
բնաւորութեան թերի կողմերը.

Ժայռին տակը հիմկա էր,  
Կարքան հօրեղբայրը աղուէս էր (տես՝ խաղիկ թիւ 43):

Այս խաղիկները գրի առնուած են 1979-1982 թուականներուն,  
մեծ մասամբ նշանաւոր խաղասացներէ, բայց նաեւ պատահաբար՝  
քանի մը խաղիկ գիտցող գիւղացիներէ։

Անցեալին, շրջանի ամենէն նշանաւոր խաղասացը եղած է Սե-  
կունան, որ երգած է տեղական բարբառով ու թրքերէնով, եւ նկատ-  
ուած է բանակուային շարի անմրցելի վարպետը։ Ներգաղթի օրերուն  
ան անցած է հայրենիք, ու կարճ ժամանակ ետք՝ մեռած։ Հիներէն նշա-  
նաւոր եղած են նաեւ Գաթուլին, Թուփալ Մինասը (Մինաս Սարմազ-  
եան), Նըննօշը եւ Յովհաննէս Քէլէննեանը։

Այսօր՝ շրջանի ամենէն ծանօթ խաղասացները կը նկատուին Կե-

կուսը (Կիրակոս Սաղտանեան, գարատուրանցի, այժմ՝ էքիզ Օլուգ) եւ Ժիրայր Թրթրեանը (չագալճըցի), որոնք, հաւատարիմ մնալով իրենց նախնիքներուն աւանդներուն, կը շարունակեն պահել շարելու պատենական սովորութիւնը։ Երջանի շարողներէն նշանաւոր են նաեւ Մըշելը (Գէորգ Գագկեան), Կանտին (Սիան Սուլեան, գարատուրանցի), անոր որդին՝ Նշանը, Խիչա Թիթիզեանը (գարատուրանցի, այժմ՝ Պէյրութ), իր տղան՝ Ստեփանը (այժմ՝ Հալէպ)։ Մենք օգտուած ենք այս բոլորէն։

Խաղիկներու գրառման աշխատանքին մէջ մեզի մեծապէս օգտակար դարձած են տեղացի երիտասարդներէն Ծերոն Փանոսեանն ու Վաչէ Պէօնիւքեանը։ Այս առիթով բոլորին կը յայտնենք մեր խորին չնորհակալութիւնները։

Ծնորհակալութեան խօսք նաեւ «Քեսապի ժողովրդական Երգարուեստը» (Հալէպ, 1980, 123 էջ) գիրքի Հեղինակ՝ Յակոբ Զոլաքեան, որ յանձն առաւ քեսապերէն խաղիկներու լեզուական կարգ մը սրբագրութիւնները։

Ցիշենք նաեւ որ Յ. Զոլաքեան իր այս գիրքին 43-60 էջերը յատկացուցած է շրջանի ժողովրդական խաղիկներուն, ուր տրուած են երկտողանի ու քառատող 118 խաղիկներ։

Նկատելով որ այս բարբառը անծանօթ է շատերուն, յարմար նկատեցինք իւրաքանչիւր խաղիկի հետ տալ նաեւ անոր աշխարհաբար թարգմանութիւնը։ Թարգմանութիւնները եղած են բառացի, ու դրժրախառաբար կորսնցուցած իրենց տաղաչափական յատկութիւնները։

Բարբառով տրուած խաղիկներուն մէջ գործածուած կ' հնչիւնը կը համապատասխանէ արաբերէն ֆ-ին, իսկ շ-ն արաբերէն չ-ին։ Է՛-ն ա եւ է ձայնաւորներու միջին որակն է։ իսկ ի՛-ն՝ ի եւ ը ձայնաւորներու։

Իրենց վրայ երկու կէտ (..) ունեցող ա, օ եւ ու տառերը ունին քմային արժէք։

## ԽԱՂԻԿՆԵՐ

### 1

ԿԵ՛ԼԵՆ տիեղը վէսկիցուն,  
Տիեղը ծաղէկ տընկիցուն,  
Նամութլը քի դօն շըպէն  
Քօյն սիրուօծը քի տըպէն։

Կալին տեղը հերկեցին,  
Տեղը ծաղիկ տնկեցին,  
Երանի քեզի բարեկամ,  
Քո սիրածը քեզի տուին։

2

Ծուօփ կըտըրից վըրը օըրտը,  
Ըղուօծիմ Քէ'սպու լօրտը,  
Հա եաղչին դըրէ'ցնիրը,  
Քի առնիմ զուգիրէն ֆօըրտը:

Սով կտրեց վերի արտը,  
Եղած եմ Քեսապի լորտը,  
Կ'աղաչեն դրացիները,  
Որ առնեմ զոյգերէն մէկը:

3

Ճըղուօն շինին ըգ կ'ունտակ'ը,  
Զօրը նուղվա ի կ'ակ'ը,  
Հա նըշէնին ըգ քինթը,  
Եառանջը քէ'կին կ'ունտակ'ը:

Ճիւղով կը շինեն զէնքին կոթը,  
Զուրը կը հոսի գուռը,  
Կը նշանեն աղջիկը,  
Առաջ որ քակեն խանձարուրը:

4

Կ'արշէդ պէ'տվօրծը պօրտի,  
Ի'ննի'մնիրը ըրվաղ շօրտի,  
Ակար թի հատըտ կիմօրս,  
Կէ'րգըվիլըդ շօրտ մուօտի:

Դիմացդ պատուածը պատ է,  
Խօսքերը վրադ շատ է,  
Եթէ հանգիստ կենաս,  
Ամուսնանալդ շատ մօտ է:

5

Եէմէնէն խութին ի վիտտը,  
Զօյն իէր, պալլա իրօրց եիտը,  
Թի շըսէկկու իս տարան,  
Պըր կէ'րգըվիմ ի եիտը:

Կօշիկը կ'անցընեն ոտքը,  
Զիւն էր, յայտնի ըրաւ հետքը,  
Եթէ չմեռայ այս տարի,  
Պիտի կարգուիմ հետը:

6

Թէ'նուօն շինին ըգ բըրխանան,  
Տէ'քուօն հէ'մպըրին ըգ լախանան,  
Շուն ի'շկէն, թի շառնիս զէս,  
Կըննուօն Քէ'սպու մասխարան:

Թանով կը շինեն չորթանը,  
Տունկով կը համրեն կաղամբը,  
Շան աղջիկ, թէ չառնես զիս,  
Կըլլաս Քեսապի ծաղը:

7

Պաղչէն պօրտը վըրած եէր,  
Իմ առուօծը վըրրօ եէր:

Պարտէզին պատը ծուռ էր,  
Իմ առածս որբուկ էր:

Սունտը ծիծին զօրդը,  
Պըր ուրբումք Լընդինց<sup>1</sup> թօռդը,  
Պըր առնինք ըգ վարնիյը,  
Եշալլահի չըրքի չուզուողը:

Մանդին մէջ կը ծեծեն աղը,  
Պիտի երթանք Լընդենց թաղը,  
Պիտի առնենք վարժուհին,  
Երանի ճաթի չուզողը:

Զէ'գօ<sup>2</sup> թըռոուօվ ալանի եէր,  
Իմ ուզուօծը վարնի եէր:

Թռչնիկ մը թռաւ գոյնզգոյն էր,  
Իմ ուզածը վարժուհի էր:

Կօրլը կէ'մնին ըգ կումը,  
Կրդիցէն հա վառիէր մումը,  
Ասան ֆի թըմմիցօրվ թումը,  
Տահա չըկ'ըտուօծին զէր մումը:

Կալը կը կամնեն կամը,  
Եկեղեցին կը վառէր մոմը,  
Հսի քեզի վերջացաւ գործը,  
Տակաւին չեն գտած իր կնքամայրը:

Ցիրինը կը հէ'նի քէս,  
Հա կինչէր. «Հիզգէս, հիզգէս»:

Ցորենը կը հանէ քիսա,  
Կը կանչէր. «Հոգիս, հոգիս»:

Զաղօցք կաղուն զիլէրը,  
Թուրքմունը ֆիշտի ըգ պանէրը,  
Ուրրօը լուսնու Շէ'րէ'թուօր,  
Լակ'ըռքիցունք թինէրը:

Զաղացքը կ'աղան ալիւրը,  
Թուրքմանը կը զարնէ պանիրը<sup>3</sup>,  
Ուրբաթ լուսնա Շարաթ օր,  
Ճրուցեցինք թոնիրը:

Եշօնիքը ցէ'նին ըգ գէ'րէն,  
Չըմ է'մընչի էր մինին,  
Իմ սիրօծ ի'շկի'նին,  
Երնըֆըրիցան ըգ նուր տէ'րէն:

Աշնան կը ցանեն զարին,  
Չեմ ամշնար իրմէ,  
Իմ սիրած աղջկան,  
Շնորհաւորեցի նոր տարին:

1. Լընդինք = Ընտանիքի մակամուն՝ Անդեաններ:

2. Զէ'գօ = Զագուկ, հոս' թոշնիկ:

3. Պանիր զարնել = Պանիր պատրաստել:

14

Ճըղուօն շիմուօծը թօյի,  
Խընծո՛ւրը տահա խօյի,  
Կըտօըծ կըծծէք ի՛շկի՛նօըկ,  
Ունցուօծիդ հե՛րէր խօյի:

Ճիւղով շինածը թակ է,  
Խնձորը տակաւին խակ է,  
Կտրուած մազեր(ով) աղջնակ,  
Ունեցածդ հարիւր բնաւորութիւն  
է:

15

Պաղտէ՛տու բիրէն հէ՛սսէր,  
Կ'է՛րէ՛տուրնու տա<sup>4</sup> պղջէր,  
Զըմ պարըշմըշննու հիտը,  
Թի չուգուր ի վիտիս չաղչէր:

Պաղտատէն կը բերեն խսիր,  
Գարատուրանէն՝ եղջիւր,  
Զեմ հաշտուիր հետը,  
Եթէ չի գար ոտքիս չաղաչէր:

16

Մըտունէ ի Սէպտէմբէր է՛մէսը,  
Կու տում ժի զըրգակ'ս կիէսը,  
Քի չաղուր է՛սուղէն  
Խսկըրիէն զէտիմ ըզ մէսը:

Մտանք Սէպտէմբէր ամիսը,  
Կու տամ քեզի բերքիս կէսը,  
Քեզի գէշ ըսողին՝  
Խսկորէն կը զատեմ միսը:

17

Ճամբընէն դէ՛նուօկ-դէ՛նուօկ<sup>5</sup>,  
Զըլֆնէն պուլօրկ-պուլօրկ:

Ճամբաները կտրուկ-կտրուկ,  
Խոպոպները ոլոր-ոլոր:

18

Չալմու<sup>6</sup> բնդին ըզ մէ՛նուշօյը,  
Զըրըզօրն կէպին ըզ շէլօյը,  
Կ'արշէս նըստօրծ բինթիրիէն,  
Միրիմ զօնկը է՛նուշօյը:

Չալմայէն կը քաղեն մանուշակը,  
Պարանով կը կապեն շալակը,  
Դիմացս նստած աղջիկներէն,  
Միրեմ ամենէն անուշիկը:

4. Տա = Եղանակաւորիչ բառ:

5. Դէ՛նուօկ = Դանակ: Հոս գործածուած է կտրուկ՝ կարճ նամբայ իմաստով:

6. Չալմա = Հովհանք մը Քեսապի արեւմտեամ կողմը, Միլտիրան լերան լանջին:

ՀԵՂՊՈՒ ՔԻՐԻՑ ԸՊ ՃՈՅՔԸ,  
ԹԻՐԻՑԻՑ Է ՔԱՂԻՑ ԸՊ ՔԾՐԸ,  
ՄԵՐ ԽԸՆԵՇՄՈՒՑ ԻՇԿԻՇԿՈՒՑ  
ՔԻՇԽՑ ԸՊ ԻՇԱՐԾՔԸ:

ՀԱԼՀԱԿՆ ԿԸ ԲԵՐԵՆ ՃԻւԹԸ,  
ԹԹԵՆԻՑ ԿԸ ՔԱՂԵՆ ԹՈւԹԸ,  
ՄԵՐ ԽՆԱՄԻԻՆ ԱՂՋՆԱԿԻՆ  
ՔԱՂԵցի ԿԱՐՈՄԸ:

ԾՈՒՕՎԸ ԻՉԾԸՎ ԼՈՒՂԻԼԸ,  
ԶՈՒՐՔ ՄԸ ԳԵՇՈՒՄՔ ՃԾՌ ԽՈՒՄԻԼԸ,  
Է՛ՍՕԸ. «Պազ-պազը ԽՇԱՏԵՆՔ,  
Ի ՄԵՑԻՒՔ ԼՈՒՂԻԼԸ»:

ՄՈՎԸ ԻՂԱւ ԼՈՂԱԼՈՒ,  
ՄԻԱՍԻՆ ԳԱԳԻՆՔ ՃՈՒՐ ԽՄԵԼՈՒ,  
ՀԱՍԱւ. «ԵՐԲԵԺՆ-ԵՐԲԵԺՆ ԽՈՍԻՆՔ,  
Ե՛Լ ՄԱՆԻՔԸ ԼՈՂԵԼՈՒ»:

ԿՈՒՐԻՑԻՑ ԲԸՆԵԻՑ ԸՊ մԱԼԱՆ,  
ՀԱ ՊՐԱՍՈՒ ՊԱԽՆՐՐԻՑ Կ'ԱԼԱՆ,  
ԱՇԼ ԻՐԱ, Է՛ՍՕԸ ԸՆԾԻ.  
«ԴԻՐԿՈՒԾԱԿ ՄԵՍԱՆՔՎԵՅՔ Կ'ԱԼԱՆ»<sup>7</sup>:

ԿՈԹԷՆ ԿԸ ԲԱՆԵՆ ԹԻԱԿԸ,  
ԿԸ ՓԱՋԱԼԻ ԱՂԻՆՃԻՆ ԱՆԱԿԸ,  
ԱՀՔ ԸՐԻ, ԸՍԱւ ԻՆԾԻ.  
«ԻՐԻԿՈՒՆՐ ՄԵԱՆՈՒԻՆՔ ԳԱԼԱՆ»:

ԶՅԱՆ ՄԻԼՈՒԾ ՄԱ ՅՈՐՄ ՄՈՒԾԻ,  
ԻՇՅԵՒՄՆԻՑ ԿԻԷՍՐ ԱԾԹԻ,  
ԹԸՆԳՈԸԸ ԸՊ ԽԻԼԻՒ ԳԸԼԽԻՑ,  
ԹԻ ԳՈՒԹԻՒ նԸՐՈՒՑ հՈՒԾԻ:

ԶԱՅՆ մԸ եԼԱւ, ՀԱՄ մՕՄ է,  
ԽՈՍՔԵՐՈՒՆ ԿԷՄԸ ՄՈՒՄ է,  
ԹԸՆԳՈՒԳ ԽԵԼՔՄ ԳԼԽԷՄ,  
ԿԱՐՃԵՄ թէ նՈԱՆ ՀԱՄԻԿ է:

ՊԸԼԻԴՈՐ ՀԸՆ ԽԵՂԻ ԳԵՇԻՑԻ,  
ԶԸՐՋԸ ԽԱ ԳԵՇՏԷՐ ՖԵՐԻՑԻ,  
ԶԸ ԱԵՇԿՈՒ ՖԻՇՈՐԸ ՖԵՐԻՑԻ,  
ՊԸՐ ԱԵՇԿԻՑ ՖԻՆՔԸ ԱԵՇՎԻՑԻ:

ԶԱՒԱՐ չԵՆ ԽԱՂԵՐ ԳԱՐԻԷՆ,  
ՀԱԳԸ ԿԸ ՊԱՄԷՇՐ ՔԱՐԻԷՆ,  
ԶՃԵՌՈՎ ՆԵՄՈՎ ՔԱՐԻԷՆ,  
ՊԻՄԻ մԵՌՆԻՄ ԱՂՋԿԱՆ ԱԷՐԻԷՆ:

7. Կ'ԱԼԱ=ՔԵԽԱՍԻ մօտիկ բարձումք մԸ, ուրկէ կ'երեւին միջնադարեան բերդի մԸ աւերակները:

24

Հոգեր իշներ ցախիեն,  
Բօյը չը երթեր վախիեն,  
Ընծի կէ'սին տա Ղարիպ,  
Կու գու իշկինիեն հախիեն:

Կու գար կ'իջնէր ցախէն,  
Բակը չէր ելեր վախէն,  
Ինծի կ'սեն Ղարիպ,  
Կու գայ աղջկան հախէն:

25

Հէ'գունք ըզ կէ'րմէր չաքման<sup>8</sup>,  
Իլունք ըզ տունը կ'ակման,  
Խէ'պօրք առօրվ էր տօրտը,  
Քիշից հէ'ստըտօն տիգման:

Հագանք կարմիր կօշիկը,  
Ելանք տան աստիճանը,  
Լուր առաւ իր հայրը,  
Քաշեց հաստկեկ բիրը:

26

Զիօն դընեն ըզ այարը,  
Խշօն կըսլախի սամարը,  
Խըլտ'ցու աշկ իրան էր,  
Մըտօրվ կինչից գէր մարը:

Զիուն կը գնեն թամբը,  
Իշուն կը վայլէ համետը,  
Սիսալեցայ աչք ըրի իրեն՝  
Մտաւ կանչեց իր մայրը:

27

Ընծատ չըն ուտի ըզ նոռը,  
Ծէ'լըլվէն նըստեն դոռը,  
Կուներ մըրմըր մումէ մը<sup>9</sup>,  
Ծիփից ծէ'կօրն ըզ բոռը:

Այդպէս չեն ուտեր նուռը,  
Մալլուին նստին դուռը,  
Ունէր շատախօս մայր մը,  
Զարկաւ յետոյքին բոռւնցքը:

28

Աուրկիցան խաչը գէր պօրպը,  
Կանամ չիտօրց զբտոր նուպօրպը,  
Շուն իշկեն, կիյնես ի փանչաս,  
Ակար թի դառնու տուլօրպը:

Նրկեցի քովը իր կնքահայրը,  
Նորէն չտուաւ վերջին պատասխանը,  
Շան աղջիկ, կ'իյնաս ձեռքս,  
Եթէ դառնայ անիւը:

8. Չաքման = Մինչեւ ծունկ հասնող գիւղական կօշիկ:

9. Այլ տեղ՝ Դիրկուուկ կու գու պառօվը (Իրիկուան կու գայ պառաւը):

Եռանդուզիէն ձուօգ մը թըռուով, Ընկուզենիէն թռչնիկ մը թռաւ,  
Ե՛շկինիէն պուօգ մը առուօվ: Աղջիկէն համբոյր մը առաւ:

Պախըրիէն շինին սուզակը,  
ՀԵ՛գօրծ իէր լորջ գազակը,  
Տիսօ զը եալանդրգ իէր,  
Վահցու իսկիէ զէս տուզակ'ը:

Պղինձէն կը շինեն մաղը,  
Հազած էր կապոյտ գազակը,  
Տեսայ զինք՝ առանձին էր,  
Վախցայ ձգէ զիս թակարդը:

ԽԵՓրուօն բաղից փուրբուկ'ալը,  
ՀԵ՛ստօրծ իէր ծառէն տալը,  
Տիսուօվ հա ուրբում ի խաշը,  
ՓԵ՛լուրից վէզը շալը:

Զամբիւղով քաղեց նարինջը,  
Կրթնած էր ծառի ճիւղին,  
Տեսաւ կ'երթամ քովը,  
Շալը փաթաթեց վզին: (Շրջուած)  
Փաթաթեց վզին շալը:

Հա կինչէր քի, գընօյը,  
Օրու իջէ զը տըննօյը,  
Ակար թի կը թըլպըրտու  
ԿԵ՛պի ըզ վիտտը սունօյը:

Կը կանչէր քեզի, գնա՛ իրեն.  
Ա՛ռ իջիր զինք տնակը,  
Եթէ չեմուչեմ ընէ՝  
Կապէ ոտքը սիւնին:

Զանջուօցը թիրին զիլէրը,  
Հօրցը իփին ի թինէրը,  
Տիսու չը գուտէցու զը,  
Թունծըր իշրօրծ իէր ըզ ծիրէրը:

Զաղացքէն կը բերեն ալիւրը,  
Հացը կ'եփեն թռնիրը,  
Տեսայ՝ չգիտցայ զինք,  
Թանձր քսած էր ծարիրը:

Շոնը կԵ՛պին ի բօյը,  
Մէզրիկուօն չԵ՛փից ըզ պօյը,  
Շուն ի՛շկէն վառիցի զէս,  
Հա հե՛զնէս զատ բազօյը<sup>10</sup>:

Շունը կը կապեն բակը,  
Մեղուրայով չափեցի հասակը,  
Շան աղջիկ, վառեցիր զիս,  
Կը հագնիս այդ քապոյը:

10. Քապօյ = Խոսքը նոյնանում՝ ծանօթ կապտաւում տափատի մասին է, որ խորհրդանմիշը դարձած է նորաձեւութեան:

35

Աս ժինթիրը, ժինթիրը,  
Չըհէ՛վնէն Քէ՛սպու կէննիրը,

Հա եռլրըուն Քանատա,  
Հա ըննուն միէյմէկ սատանա:

Այս աղջիկները, աղջիկները,  
Զեն հաւնիր Քեսապի երիտասարդ-

ները,

Կ'երթան Քանատա,  
Կ'ըլլան մէյմէկ սատանա:

36

Վիտ չը կըխին ի պաղչան,  
Զիժպուն Քէ՛սպու Փաշան<sup>11</sup>,  
Քէ՛սպու Փրստանէն մօտան,

Կարճիէն իլօղվ քա խալչան:

Ոտք չեն կոխեր պարտէզը,  
Զեն հաւնիր Քեսապի Փաշան,  
Քեսապի հագուստին նորաձեւու-  
թիւնը,

Կարճէն ելաւ մինչեւ երանքը:

37

Քաղօք պառկէն եօքէլը,  
Բամպկիէն շինին ըզ պըրօքէլը,  
Զըմ գուտի եխսդիէ՞ն իկիրի Քէ՛-  
սօրպ,  
Մուրօք-մըրզունքէն մօտէլը:

Քաղաքը կը պառկին պանդոկը,  
Բամպակէն կը շինեն անթեւ ներք-  
նաշապիկը,  
Զեմ գիտեր ուրկէ՞ն եկեր է Քեսապ;  
Մօրուք-պեխին նորաձեւութիւնը:

38

Ելլբեուն հա բաղին թօզը,  
Դէ՛նկօրն հա կաղվին մօրզը,  
Տըսնըհէնկ տարա չըդուօծ  
Ըրկ բանկ հա պույին մօրզը:

Զեռնոցով կը քաղեն թուզը,  
Դանակով կը կեղուեն աղամա-  
թուզը,  
Տասնեւհինգ տարեկան չեղած՝  
Երեք գոյն կը ներկեն մազը:

39

Ծուվիէն բիրին զուօղը,  
Պալլա պըր ըննու վուօղը,  
Հէ՛սիմ փուշման պըր ըննու  
Եապաննը հիտ կէ՛րգըվօրդը:

Ծովէն կը բերեն ազը,  
Ցայտնի պիտի ըլլայ վազը,  
Կ'ըսեմ պիտի զջայ՝  
Օտարականի հետ ամուսնացողը:

11. Փաշա = Մարդու ծածկանուն:

Տալօն քաղին ըգ նոռը,  
Քրֆքէն շիրին տա շօրը,  
Քուզուլուդու քինքիրէն,  
Էկուն ի ծընուօծ ուօրը:

Ոստով կը քաղեն նուռը,  
Քէֆին կը շարեն շարը,  
Էքիզ Օլուգի աղջիկներուն՝  
Տօնական է ծնած օրը:

Մընթիլը պալլահ շըքիէն,  
Հա էմբնչի ըրկան պույէն,  
Քուզուլուդց ընթիլը,  
Պալլահ իրիսէն, պույէն:

Մտնելը յայտնի է շուքէն,  
Կ'ամչնայ երկայն հասակէն,  
Էքիզ օլուգցի ըլլալը,  
Յայտնի է երեսէն, հասակէն:

Խընիցիէն կը հեմէն ըգ եեղը,  
Զումտըր նէստ ի քոյն տիեղը:

Խնոցէն կը հանեն իւղը,  
Մանր նստիր քու տեղը:

Սարփին տուօքը հիմքա<sup>12</sup> եեր,  
Կ'արքան<sup>13</sup> ամմէն տիլքա եեր:

Խարակին տակը հիմկա էր,  
Կարթան հօրեղբայրը աղուէս էր:

12. Հիմքա = Երկար ու սրածայր նիւղերով քուփ, որուն նիւղերը կը գործածեն հիւղերու տամիքները ծածկելու:

13. Կ'արքան = Մարդու ծածկանուն:

## FOLKSONGS FROM KESSAB

MIHRAN MINASSIAN

(Summary)

Kessab is one of the most lively Armenian centers in Syria, with a long history. Most of the people of the region have been farmers, and like many other agricultural communities they have been faithful to their dialect. They have their folklore, popular dances and songs. The author has collected one hundred and twenty-three folksongs of four-lines each, of which we publish here forty-three. While most of the songs speak of love, work and hope, a goodly number look at these experiences satirically.